

ԱՆՑՈՐԴԻ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ



Կը սկսինք մեր ձամբան, երկնքի վրայ լուսնի կտորով մը: Սուլիչի թանձր ձայնը կը շարժէ շողենաւը և Պոլիսը կը հեռանայ մեղմէ: Կը մեռնի բան մը մեր ոտքերուն տակ, մեղմի հետ: Քարափին վրայ թափիծներու ամբոխ մը կը քարանայ ու ակնարկներու ժխորը, օդին մէջ, մեր սիրտերուն կ'ուղղուի:

Կ'երթանք արցունքներու ծովով մը:

Կը փոռուի մեր ոտքերուն տակ անցեալը: Յաւերու, տառապանքներու, անէծքներու և ընդգումներու ակօսով, այս զիշեր, կը չափենք անհունը լուսաստղի մը նման: Շանթի մը սոյցով՝ կը խոյանանք գէպի բարձրութիւնները:

Պէտք է մեռնի այս կեանքը, աւելի նոր ծնելու համար: Աղջամուղջներու քօղին տակ ժանդուած զանկերը թող վշրուին այս զիշեր, թող մոխրանան, որպէսզի անոնց աճիւնով քանդակենք մարմարը յայտնուող նոր կենցաղին:

Անկումը անհրաժեշտ է բարձրանալու համար:

Պէտք է իյնալ այս զիշերի ծոցին մէջ. աւելի լաւ զգալու համար, տանջուելու, տառապելու, հառաչելու, յիշատակներու թափիծով այրելու, բոռնցքներով զինուելու, մեռողներու հետ ազրելու և անոնց լեզուով գրելու համար, պէտք է իյնալ այսօր:

Օ՛, զիշերը՝ երադողներուն համար:

Պէտք է ընկդմիլ այդ զիշերին մէջ: Պէտք է աստուածանալ այդ զիշերով, և զրել: Գրել առանց ծանօթ ըլլալու զրողներու արուեստին ու երգել հոգեվարքի մէջ սպասող, անուժ և հատնող այս կեանքը:

Մարմարա՛: Մարդերէն ոչ մէկը ինծի չափ

չօրօրուեցաւ քու ալիքներովդ: Ոչ մէկ երիտասարդ չլուաց քու չուրերովդ իր վիրաւոր սիրտը և չնոյնացուց քու ալիքներուդ ծալքը իր հոգիին ծալքերուն հետ:

Շատ եմ խօսեր ես քու էջերէդ, այս էջերուն մէջ: Բայց այս զիշերը տարբեր մըն է բոլոր զիշերներէն: Բոնկող կարօտի մը զգայութիւնը նոր աչքերով ցոյց կուտայ քեզ ինծի: Իր սիրածին մօտ վերջին վայրկեանները ապրող տղու մը ախորժակը կը դիմովցնէ զիս: Բմողել կ'ուղեմ:

Տարիներով տառապանքս կուլ տուող ջուրերդ չիշի մը մէջ բանտարկել և ըմպել կ'ուղեմ: Ալիք ալիք մանկութեան ծայնս այս ջուրերուն վրայ եմ ձգեր:

Ինձմէ էին բարձրացող բոլոր կոհակները որ նպատակին չհասած վար ինկան, փշրուեցան:

Ինձմէ էին նաեւ ափերուդ վրայ ցցուած ընդգումի առաջին խարակները որ վայրադ հոսանքներու ոտքին տակ այնքան ծեծուեցան:

Բայց այս զիշերը տարբեր մըն է անոնցմէ:

Անհունը ունի իր առջեւ և նդէականը իր հատնումին վրայ: Նոր հորիզոնի մը կը տանիուր սահմաններ չեն տեսնուիր իր բոլորտիքը:

Այս զիշերը հաւատարիմ է լուսինով: Լազուարթը անրիծ աղջկան մը անփորձութեամբ յանձնուած է ջուրերուն: Եթերը անհուն, անձեւ և անյատակ կը չնչէ հողիներով ու աստղերը խնկամաններէ ցատկող կայծերու նման բոյր մը կը սփռն մարդերուն:

Ի՞նչ զաշնաւորութիւն:

Խնկաման մըն է երկինքը: Խնկաման մըն է ծովը: Ու ես՝ այրողը անոնց մէջ:

Հոգիս փոթորիկ մըն է ջուրերու հանդար-
տութեան վրայ : Կ'ալեկոծի , կը բարձրանայ ,
մինչեւ աստղերը կ'ելլէ եւ զինովցած կ'իջնէ
վար , կայծակի մը որոտումով մարմինիս զար-
նուելով :

Ի՞նչ զինովութիւն է այս , խաղաղ ջուրե-
րու հաշիռով :

Կարելի չէ երգել : Զգալը հերիք է : Զգալը
անմահանալ է : Ապրիլ է : Մեռած ասղողներու
կեանքը՝ եթերին մէջ սաւասնող այս թեւերուն
վրան է :

Շոգենաւին մէջ կան սկիւտարցի քանի մը
Հայեր ալ . մահակալ չեն վարձած՝ բաց օդով
աստղերէն ներշնչուելու համար :

Այս զիշեր իմ մէջս եղած երազող տղան
ևս ալ կ'ուղէի ալիքներուն ծոցը նետել , ար-
ծաթներով օրօրուելու , բարձրանալու , իջնելու
և փշրուելու համար :

Մարմարայի կապոյտներուն վրայ , ևս այդ
տղուն հետ չառ էի օրօրուած լուսիններով :
Բայց երէկէն մնացած անքնութիւն մը ունիմ :
Աչքերս անուժ են . պէտք է քնանամ :

Խցիկիս մէջ նշանուած հայ օրիորդ մը կայ
իր մօրը հետ : Շատ հարուստ ենք՝ կ'ըսեն :
Այդպէս պէտք է ըլլայ՝ կը խորհիմ ևս ալ : Եր-
րորդ կարգի մէջ , Պաղտատ կ'երթան Փարիզի
ճամբրով :

Կը պառկիմ :

Թունը ուղեղիս վրայ ոստայն մը կը չինէ
խորհուրդներու ըլիջներէն . եւ մտածումներու
կը վանդակուին անոր մէջ :

Հէ՛յ թափառիկ , կ'ըսեմ ևս ինծի , այսօր
Երազներու ճամբայ մը իրականութեան ոտքե-
րով յանդզնորէն չափելու ելեր ևս : Այսօր տա-
րիներու խորհուրդը իրականացնելու կը ձեռ-
նարկես . բայց զիտես թէ զիւրին չէ երազնե-
րու կատարը բարձրանալ : Ո՞վ հասեր է զաղա-
փարի ճամբուն վիրջին հանդրուանը ոտք կո-
խելու : Տղայ ենք զես , կեանքը նոր մտնող
գպրոցականի վարանումներով , օրերու աղա-
ցան նախատեսելու կ'ելլէնք :

Մինչ մենք աստղերու նման կը սուրանք
իտէալի մը ետեւէն , ո՞վ զիտէ տարիները ի՞նչ
անծանօթ զաղանիք ունին մեզի վերապահած :
Մնող ամէն օր որ կը վերցնէ երէկի քօղը , զայն
կը դնէ վաղուան առջեւ :

Ի զուր ակնարկդ կը սուլուի աղաղային

խորը : Մարդկային ճակատաղիրը լի է առեղ-
ծուածներով : Իրականութիւնը խոյս կուտայ
հետապնդողէն : Քու տեսածդ քօղն է իրակա-
նութեան , ինչպէս այս ճամբան՝ որուն վրայէն
շողենաւզ կը յառաջանայ՝ երազն է աղաղա-
յիդ :

Կը քալես ճերմակ ոտքերով , բայց զիտ-
ցիր որ զուն ալ պիտի չհասնիս անոր : Մար-
դերու շարանը շատ է անցեր անկէ , թողլով իր
վերջին շունչը յուսախարութեան ճայնով մը :

Կէտ զիշեր է : Մարդկային միսի եւ ոսկոր-
ներու հոտ մը կ'այլէ ոունդերս : Ոտքի կ'ելլեմ :
Տարտանէլի մէջ ենք :

Խաւարի ծոցէն նետերու նման երկինք
բարձրացող շանթարձակումներու տարափ մը
կայ : Ռումբերու , պայթիւններու , վասողի
հեղցուցիչ մուխ մը կայ : Աղաղակներ կան :
Ճիշեր կան : Դիակներ կոյտ կոյտ դիզուած են
իրարու վրայ եւ անոնց շուրջ զերեզման մը կը
բարձրանայ խարակներու բողոքող եւ ատամ-
նաւոր գլուխներէն : Մարդեր են կարդես այս
ապառաժները , աղջամուղջէն ծնած եւ արեւնե-
րէն կրացած : Բաներ կ'ըսեն մեզի , բարձրազա-
զակ կը պոռան , կը վազեն մեր ետեւէն . կը պա-
հանջեն , կը սպառնան : Ապրիլ կ'ուղեն : Զլաց-
ուած կեանքը կ'ուղեն :

Հոգի կ'առնեն :

Ապրո՞ղ մեռելներ , եկէ՛ք , այս զիշեր՝ ար-
շալոյսէն առաջ , կենդանանանք ձեզի հետ , մեր
մեռած գանկերուն մէջ : Եկէ՛ք ապրինք մահով ,
ու զառնանք յաւիտենականութեան խաւարին :
Մեռնինք եւ մաքուր թող ըլլայ մահով մը ծնող
նոր կեանքը : Մեռնինք եւ անհետանայ թող մա-
հէ վախցող այս կեանքը :

Ի՞նչ է մեր կեանքը անհունին մէջ : Ի՞նչ
ենք մենք բաց ծովու զիշերին մէջ :

Հատնող Մարմարան կը յանձնէ մեզ եղէ-
ականի ջուրերուն : Դեռ զիշերը չէ լրացած :
Լուսեղէն զլան մը կը ճեղքէ խաւարը իր սիր-
տէն եւ շողենաւը կ'երկնենայ այդ զլանին եր-
կարութեամբ : Նոյն յիմար լոյսէն է նաեւ ու-
րիչ մը , որ քունս փախցուցած , զիծեր ցոյց
կուտայ , ճերմակ թուղթին վրայ զրիչս սահե-
ցնելու համար : Անդին պուլկար եւ ոումէն երի-
տասարդներու խումբ մը կ'երգէ , կը պարէ :

«Բօր պալքօնա թվօյա թէյա սէրենատա» :

Զասպանակի նման կը նետուիմ տեղէս, ու
յործանապոյտ կը դառնամ ևս ալ իրենց նուա-
ղին սոտերով:

Առաւօտք կ'ընդհատէ մեզ: Լոյսը մէջտեղ
կը հանէ ցամաքի քանի մը կտորներ: Հետզհե-
տէ կը մտնենք Եղէականի խորերը, միշտ ան-
դիտակից մեր վախճանին: Կը սուրանք կա-
պոյտներու մէջէն ճերժակ ճամբայով մը: Կը-
սեն թէ փոքր ալեկոծութիւն մը քանի մը ժամ
վերջ պիտի սկսի: Բայց ծովը շատ խաղաղ է.
մինչեւ իսկ ալիքները թեթեւ կատակի տրա-
մադրութիւն ալ չունին: Պառկեր են երկար ու
մենք իրենց վրայէն կ'անցնինք շոգենաւին ծու-
խերուն տակէն: Ծովին վրայ իրարու ետեւէ կը
բուսնին կղզիներու շարքեր: Մեր աջին վրայ
կը ձգենք Անտրօս Սիրայի շղթան, իսկ ձախէն
մեղ կ'ողջունեն կվի եւ իր բնկերները:

Մենք կ'երկննանք շարունակ. ալիքներու
թեթեւ լմբուստութեան մը դէմ մեր շոգենաւը
անտարերութիւն կը ձեւացնէ: Արհամարհան-
քի սոտեր ունի « Տասիա »ն, որոնց մէջէն կը
քալէ մարդկային հանձարը:

Ի՞նչ ևնք մենք տիեզերքին հանդէս — կէտ

մը: Ի՞նչ է տիեզերքը մարդկային հանձարին
հանդէս: Աւելի փոքր կէտ մը:

Մեծութիւնները այսպէս յարարերականու-
թիւններ չե՞ն միթէ: Յիմարը մենք ենք որ
նոյն միութիւնով չենք չափեր իրերն ու մար-
դիկը, զիմակներն ու ճաշակները. հաճոյքի
համար կը գործածենք վայրկեանը եւ ցաւերու-
համար՝ տարին, իրրեւ չափանիշ: Ի՞նչո՞ւ: Մեր
անմտութենէն:

Օրը կը զիմէ իրիկուան եւ մենք Փիրէա-
յին: Լոյսերը կը սկսին ծովուն վրայ երկարիլ:
Նաւահանգիստը կը զիմաւորէ մեզ եւ զոյլ մը
առաջնորդ շարժանաւեր մեր պարաններուն կը
կապուին: Աղմուկ մը, իրարանցում մը, կեանք
մը ծովերու ամայութենէն ձանձրացողները կը
խանդապառէ: Կեանք մը որ ցամաքէն է, մար-
դերու երկրէն:

Բեռնակիրներու հոսանք մը կը խուժէ շո-
ղենաւէն ներս: Անոնցմէ մէկը կը զամուի իմ
պայուսակներուս: Ես կը խնդամ: Կոնակս կ'առ-
նեմ պայուսակներէս մէկը, եւ ձեռքս՝ միւսը:
Այս անդամ ան կը խնդայ:

ԹԱՂՓԱՂՄԻՒԼ